

մրմունիներ երգիւում էին իր մնարի մօտ եւ, իր սրբի միջոց ակօսնելով, իր նմորին զդարուուներ ողողելով, անհոտում թշուում էին զէպի նհովայ և այժմ, նհովայից անդրադառնալով, խօսուում էին կրակի միջից — բայիրի միջից — «Մոլիէս», «Մոլիէս», քո ազգակիցների տառապանաց չափը լցուած է . . . նրանց աղայնակի ու պատասխանից ճայները երկիխն են հասնուում . . . գնա՛, գնա՛, քո եղբայր Անարօնի հետ և նրանց պատաիր . . . »

Սիրագուագու Մուսէս իր ազգակիցների ցաւերի այլ հրդեհներն, հասանդեղեց բոցերից իրասող ձայներին, հոգու բոլոր զօրութեամբ ողջագուրնեց իր մօր վեղպղը շունչն ու միշտակիւլ, Յըրուեց ձրգ ձրգ ասքիներով իր մտքը եւ գոյութեան վրայ սիրող շամանդարը եւ նոր ու նոր հողի առաջ վերցից գաւազանը եւ ընկերացած իր մեծ եղապէ Անարօնի հետ նորից գէպի նշիպատու վերապարձաւ, իր թշուառ ժողովրդին երևաց, շարժեց նրա թմրած հողին, խօսեց նրանց, ուրի համեց նրանց :

Մուսէս ու Անարօն, երկու հարազան եղայրայներ, գլուխ կանգնեցին իրենց գմբազդ ազգակիցներին, հանդէս եւան ժամանակի Փարաւումին, և իրենց ժողովրդին ազատ թողնելու խնդիրը յուղեցին, պահանջեցին, պայտապահեցին այդքան, մինչև որ ենթասական գործեան անարգ լուծք թօթավիցին, ստրութեան շղթաները Կոտրասեցին եւ Հըմեւթիւնը ազատեցին :

Եւ մայրութիւնը տարա իր երկրորդ եւ յախճանական յայրահակիր :

Մ. ա.-ք. ՄԵԼԵՔՆ

1 Յունվ. 1905, Պարիզ

Շատ առաջ Անմէտ Միտհաթէն, որ գրած է Զէյսիկիրե, Զէնէլիի և Զիպափ գուսաներգութիւնները, երաժշտութիւննը մասն էր օսմանեան թատրոնին մէջ, անշուշտ՝ արեւելեան երաժշտութիւնը, որ ա'յնքան տարբեր է եւրոպականն :

Սյստեհ, բոլոր փառքը կը պատկանի Հայումը, Տիգրան Չուհանեանին :

ՏԻԴՐԱՆ ՉՈՒՀԱԾԵԱՆՆ . — Մնած Պոլիս 1840ին, Տիգրան Չուհանեան իր առաջին երաժշտական ուսումնասիրութիւններն ըրաւ Տաճ-



Տիգրան Չուհանեան

Կաստանի մէջ, Ցեսոյ գնաց իր արուեստը կատարեալակէս ուսանիլ Խալիխա, Միլանի Քոնուէրվաթուարը, Իր առաջին գործը եղաւ Արշակ, օֆէքա՞չ չըսր արարուածով, զոր նշանաւոր արդուեստէաներ ներկայացուցին նառումի թատրոնին մէջ: Այդ սկզբնաւորութեան գտած շատ մեծ յաղողութիւնը զինքը քաջակերց ամրոջապէս անձնաւուր ըլլաւու այդ առարքէզն որ Մրեւելքի Երկիրներուն մէջ ապերախտ է եւ անշահարեք :

Իր երկրորդ գործին — Օլիմփիայից — շատ մը կառինը վեհենայի և Նախովիկ նուազահանդէսներուն մէջ զարնուելով՝ շուտով տա-

ԹՐՔԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԹԱՏՐՈՆԸ

(Շարունակութիւն և վերջ)

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱԾՆ(1)

Օսմանիեան երաժշտական թատրոնին պատմութիւնը այնքան սերտօրէն կապուած է իր դրական թատրոնին պատմութեան հետ, որ անկարելի է անոր մասին շխսուի հոս :

(1) Գ. Թարախոյի յօդուածին այն մասը որ «Անահէս», ի վեցին իրուով հրատարակուեցաւ, կը կրէ հետեւայ տիպուր «Նեկրոգ օրջան» — թրհական բարերին վարաբնեցրց, որ մոռցուած էր մեր բարգ խնաքեան մէջ: — Այս թիվով հրատարակուած պատկերները առած ենք Իւնև Թéâtraleկն :

digitised by

A.R.A.R. @

րածեցին հայ երաժշտին անուշնը (1):

Ենուոյ յաջորդաբար արտադրղ Արիփ, Քիոսկ Քինեա և Լէպլիսիլիմ Հօրիօն, Երեք օփէրէթ-ներ որոնք շատ տեղուանիք ներկայացուեցան, — մանաւանդ Գահրէ և Աթէնք, — և յա-սաջ բերին — մանաւանդ Արիփը — ընդհա-նուր խանդավառութիւն:

Արիփի լիպրէթթօն, զոր չարադրած է Պ. Արտօրէթթօ, Պուալամիքօ Գրիդին նոր իշխանընն թրքական թեմի պատշաճեցում մինչ է : Թրքա-կան օփէրէթթն մէջ, Թրոնթէն կը կոյսու Արիփ և Պատէ՛ Համե-Կիշի: Արիփի երաժտութիւնը

(1) Պ. Թալասո սխալած է կարծելով թէ Արշակը և Օյհմիկան երկու տարբեր օփէրաներ են. Զուհանեան արտադրած է միրիախ մէկ օփէ-րա մը հայկական նիւրոյ. լիպրէրօն զոր գրած է Թօվիսա Թէրզեան՝ իսաւերին, յեսոյ բարգ-մ սն ալ է և սիերենի, Արևակ Բ.ի և Աղիմ-պիտայի արդիսննեւուն պատ նուրե սն ուուրը կը դառն այ: Այդ աւալին գործին երածու-թիւնը զուս խալական է՝ ինչպես մեզ հայոր-դած են գործին ծանօթ անեն, և ոչինչ ունի արեւելիսն: Այդ օփէրան չկ գտած Հայոց մէջ մեծ խաղողութիւն, և այդ պատճառով է որ՝ Զուհանեան ստիպուած է բրեսական օփէրէթթնեւու մէջ փայլեցնել իր տարանդը, աւելի ընդարձակ հասարակութեան մը յիմենի իրական յացողու-թիւն մը զնենելու համար. Զուհանեան՝ հակա-ռակ այդ զիջողութեան չկ վարձարուած նորեն ինչպես իր տարանդը կ'արժէ՞: Շնաւ գործի մարդ շըլլալով, նաևկերուն մէկ ինչպահ է վա-խառաւի հովուով Հայու մը, որ՝ օգոււելով անոր անձկութեան մէկ վարկեանի փոնիկ գումար մը փոխ տուած և փոխարէն անձկէ խալած է բուլք մը որով գրեթէ բացարձակ տեր կը դառ-նաւ սնեն սնցնալ և ապազյա բոլոր զուր-ծերուն ներկայացնանց հասոյիքն. ասի պա-ճան եղած է Զուհանեանի միւս նիւրապէս նեղ կացութեան մէջ մնալուն և առա աւելի իիշ զոր արտադրելուն ևս ու կառող պիտի ըրա՞ երէ տարբեր պայմաննեւուն մէջ գնենեւու: նաւալի և որ հայ մամուլին մէջ դեռ ոչ մէկ լիակատար ուսւանասիրութիւն չկ երաշարկուած Զուհա-նեանի երածուական գործին ու կեանին վրայ :

Ե. Խ.

կրաշակերտ մէն է իր տեսակին մէջ մէկ հա-սիկ :

Իր վկրիխն օփէրա-դիւթախազը, Զիւրիտէ, որ նախ ներկայացուեցաւ 1831ին Քանքրոտիակի ձևունային թատրոնին մէջ՝ տիկին Պէնաթիի ֆիրանատական խումբին կողմէ, 1834ին վկրատին ներկայացուեցաւ՝ «Ֆրանսական նոր թատրո-ն մին բնմին վրայ» Պ. Ֆրաննձնիի իստալական խումբին կողմէ: Այդ երկրորդ ներկայացման առթիւն, Զուհանեան իր գործը վերածուեց : Յաջողութիւնը ահագին եղաւ, Աստուցիէ զոտ, և Սիրանափառ-Թավէէրն ոյի նուագուտումը յա-ցար զարգած է իր բէքէրթուարէն բազմաթիւ կտրունքն որոնք ունկնդիրներու կիացուում գորդ-ուած են միջւ :

Օսմաննեան երաժիշտակրէն ինքը միակն էր որ արցէւելիսան երաժշտութեան տառա ամուլիսի ձեւ: Մը որ զայն երազական խմբունուացու-թեան պատշաճելի զարձուց, և իր գարափար-ներուն ինքնատապութեամբը, իր երաժշտական ոմքն թարմութեամբը, իր նուագահիւրին զու-նագիզութեամբը՝ ուր կարծես Արևելիդի արե-ւուն ճառագայթը կը փայլի, իր պատեսոր հասկանալի զարձուց օստար հոսարակութեան և իրաւունք ունեցաւ ընդունելու այն հզօր համակրութեանները որ ամէն կողմէ իրեն Կողդունի բարձր մուղութէն: Հարուուի և ուուրուութէնի մէջ իր հնառութիւնը ամուր հիմք մը կուտայ իր երա-ժշտական շարադրութեանց և հրապարու որով իր ամենափոքր Քրազներն սնգամ տոգորուած են՝ ասով աւելի զօրաւոր կ'ըլլայ :

Սան-Մթէֆանոյի մէջ, Խուսիոյ և Թուր-քիոյ միջն խազազութեան գանձադիր կիրը-ուելէ յետոյ, նիրդա մնծ-դուքսը իր ձևուքը լի անոր պատուանչան մը շնորհնց: Զուհանեան արգէն ատկէց պատջ քանի մը վեհապեսներու գոյական վայելած էր :

Բագմաթիւ փարկեան երաժշտական քննա-դասներ, ի միջի այլոց Թան լրագրի քննադա-տը՝ Վէպէր, երկան ու ներքողալից յօդուած-ներ սուլիրած են գործերուն այդ երաժշտին որ մուաւ հզմիր, գրեթէ թշուառ վիճակի մէջ, ամէն կիրազով շահագործուած, և առանց ունե-նալու իր սապաննը Փարիզի մէջ նուիրագոր-ծուած անմնկու ա'յնքան Ալբանակէս երազուած գերագոյն ուրամատիթւնը :

ԶՈՒՀԱԾԱՅԱՆԻ ԱԶԴԵՅՑՈՒԹԻՒՆԸ ԹՐՄԱԿԱՆ
ԹՎԱԾՏՐԱԲԵՄՆԻՆ ՎՐԱՅ. — Չուհանեսիր ազդեցութենած շատ մեծ ու վճռական հղաւ օսմանեան երաժշտական ու նոյն իսկ տուամական թատրոնին վրայ : Կարելի է ըսկել թէ բոլոնդական ժամանակակից թրքական թատրոնը հայ գորպահուն նախաձեռնութենէն կը ծաղի: Արդիք ներկայացումներէն եռքն է որ ժամանակակից թրքական թատրոնի գրական շարժումը որոշապէս մարմին կ'առնէ : Երաժշտական շարժումը այդ առաջին մղումին հետեւեցաւ Չուհանեանի յաջողութենէն գալախար կազմով արժէքին վրայ գեղարուեստական նիւղի մը որ մէկ օրէն միւսը ժողովրդական կը գտնոնար, Թորքերը չուշացն երիսասարդ երաժշտին օրինակին հետեւեռու: Նոյն իսկ վէճնը տեղի ունենան Զուհանեանի խումբին (որ Սուլթան Պայախտի հրապարակին Միսաֆիրիանէին բակին մէջ աճապարանով՝ կառուցուած թատրոնի մը մէջ կուտար իր ներկայացումները) եւ Յակոր Վարդովինեանի խումբին միմէւ, որ՝ ինչպէս մտսանք՝ Կէտիկ-Փաշախի թատրոնին մէջ հաստատուած էր : Այդ արուեստադիտական դժուութիւնները նպաստեցին թրքական բեմին տալու զարգացում մը զոր առանց այդ հակառակութեան երբեք պիտի չունենար . . . : Այդ զուգանեռական գործունեւթեան վարիչներն եղան նաքրի փաշա, նախկին թրքական գենապան ի Ս. Փէթերսպուրկ Ակենան էֆէնսի, նախկին թրքական գենապան Աթէնքի մէջ, եւ Պէտրի պէտ, Կորկնէիի հեղինակը : Քանի մը բարեկանուերու օգնութեամբ թարգմանեցին զա Պէտ էֆէնը, Օրգեո-զ-Անիքէրը, Ժիրօգէ-Ժիրօգլուն, յէ Գրիկանը, զա Ֆիլի ըր Մասան Անիօն : . . . Այդ ներկայացնանց յաջողութիւնը շատ մեծ եղաւ, եւ ինչպէս զիւրին է գուշակել, զուգակշաց Զուհանեանի խումբին աղջողութիւնը :

Ինչպէս ըսկենք արդէն, միմիան Զուհանեան է որ իր արեւելան երաժշտութիւնը գրեց եւ բուպական նուազախումբի համար որ կը կազմուի լարաւոր, փայտեցէն, պղնձեան զորդիքնեղով և սաւուուով : Գալով միւս օսմանեան երաժշտաներուն, ինչպէս Անմէտ Միսանաթ, իրենց օփէրէթիւնը գրեցին թրքական երաժշտներու համար որոնց յատուկ նուազախումբը կը կազմուի միմիայն կիթարներով, «թէֆ» եւ

րով, փանդիւներով եւ ջութակներով . եւ այդ գործիքներն ալ տարրեր են այդ անունով երուացւոց ժամանօթ գո ծիքներէն, «թէֆ» եւրով հինգ զրյադ փոքրիկ ծնծաներ ունին, փանդիւը հնաձեւ է, կիթարները ձուաձեն, ջութակները տարօրինակ ձեւ մը ունին եւ ծունկի վրայ կը թթւանդնելով կը նուազուի :

ԴԵՐԱՄԱՆԵՐ

Մահմետական կնոջ համար անկարելի ըլլալով՝ ըստ օրինաբն՝ հրապարակաւ երեւալ էրիկ մորդու մը հետ — նոյն իսկ եթէ այդ մարդը իր եղբայրը, հայրը կամ մինչեւ անզամ ամու-



Հայ դերասանուին մը «Ավիմէ Անժենիլ», ի դերին մէջ .

մինն ըլլայ, — եւ հետեւաբար բոլործինն անկարելի ըլլալով իրեն համար՝ բեմի վրայ եղելլ իր ընտանիքն հետ ո եւ է կապ չունեցող չառ մը էրիկ մարդոց հետ, — հեղինակներն ու մնութէնները ստիլապուեցան իրենց կանաքի գերական տարաները գտնիլու համար Հայուհիներու դիմու-



Տիկին Անհեմեան

Առանցմէ պիտի յիշեմ անոնք որ շատ նշանաւոր են եղած : Տոսմին , կատակերգութեան և օփերէթին մէջ , Օր. Երանուկի Գայլ բագաչեան ; Թթրական բեմին Քրուազէթը և միեւնյա առեն Շնէտէրը : Երթեք չափոի մոռնամ խրստ ու ջղուտ խաղացուածքն այդ արտեստադիմույնը , — զերասանին զաւակ , բեմի վրայ մածցած , — խումբին առաջնին երգչուհին , առաջ մը որ իր բոլոր պայծառութեամբը փայլած է Պոլսոյ մէջ եւ որ պիտի կարենար նոյնապէս յաջողութիւն գտնել Ֆոյի-Տոսմարիիի , Պուֆ-Փարիզիկիի , նոյն իսկ Վառիկրի բեմին վրայ : Իր գերազանցութիւնն անոր մէջ էր ,

որ այդ նոյն զերասանուհին , օփերէթի մէջ այնքան աշխոյժ եւ սրամիտ , լայնելու ձիրքն ալ ունէր գերագոյն աստիճանով մը Աքանչելի էր տուամի մէջ , ուր առաջին զերկը իրեն կը յանձնուէին : Խնչաչս ժան Հատինկ եւ ժան Կուանիկ , ինքն ալ իր մէջ կը պարունակէր օփերա-պուֆի « տիլէթ » մը ևս տուամի մեծ գերասանուհի մը : Օր. Վլրգիմիսա Դարագաչեան , իր քոյլը , կատակերգութեան մէջ՝ անմուանալի , Օրենրդ Քոլզ մը , որ գիտէր կացութեան մը զաւականութիւնը ի վեր հանել հաղորդական զուարթութեամբ մը եւ շատ ինքնասիպ նըրութեամբ մը : Օր. Մարի Նուարդ , որ գաւ-

զահաս մահուամբ մը խլուեցաւ բինմէն Կուրծիքի հրանդութեամբ բանուած, և իր վիճակին դիտակից, չլախցաւ. Ահմէտ-Միահաթ է փէնտիէն խնդրելու որ իրմէն համար թրքերէնի վիրածէ Գաւելիխազարդ Տիկինը : Մեծանուն հեղինակը թռքախտաւոր գերասանուէին փափաքը կատարեց : Օ՛հ, խօրապէս յուզիչ տեսարա՞նը այդ Մարկրիթ Կոթիէն գերին, խաղացուած — աւելի ճշշդ՝ ապրուած, — պատանուէիէ մը որ կը զգար թէ կը հասնէր այն ախտէն որ տուամին

ջողովիմներ, բայց չկրցաւ իր հանճարեղ նախորդը մոռայնել տալ : Տիկին Ամէման, Պոլսոյ Դմբրմէն Կալլուան, հոյակապ կին մը, որ արմեցուց իր հազուագիւտ ուշիմութեամբն ու քաղցրանչիւն ձայնովը, Զուհանեանի գործերը, որոնց բոլորին կնոջ զիխաւոր զերերն ինքն է կատարած : Տիկին Միահանոյշ և Աստղիկ, երկու քոյրեր, երկուքն ալ քոնթրալթօն հրաշալի ձայնով եւ արձանական գեղեցկութեամբ օժտուած :



Օր. Մարի Նոււարդ .



Թեօրոս Ադամիսան

հերոսուէին պիտի մեղնէր : Ամէն անոնք որ ներկայ գտնուած են այդ կենդանին իրապաշտութեամբ համակուած ներկայացումին, — որովհետեւ խեղճ աղջիկը ճշմարտապէս կուլար եւ իր վախ մարմնը անկեղծ հազով մը կը թոթվուէր, — պահած են Օր. Նոււարդէն յիշատակ մը զոր ոչ մէկ դերասանուէի, այդ գերին մէջ, պիտի չընջէ : Տիկին Հերմանանի որ Օր. Նոււարդի յաջորդեց, մեծ արժանիք ունիցող գերասանուէի մը եղաւ, ունեցաւ փայտա՞ն յա-

Այր գերասաններուն մէջէն՝ յիշենք Յակոբ Վարդովիկանը, որ առաջին համբաւ հանող գերասանը եղաւ : Թէպէտ միջակ էր իր սաղանդը, ինչ որ ապացուցուեցաւ երբ եկան իր յաջորդները, — մողովլոգին մէջ՝ որ զինքը կը սիրէր եւ որոն երկայն ասեն մեծ հաճուր է պատճառած՝ ձգած է յիշատակ մը, որ աւանդութեան մը կարգ անցած է : Ադամիսան — Հայ մը — ամենէն մեծը օսմանեան տասմական գերասաններուն, միեւնոյն ամեն ուշա-

գրաւ նկարիչ եւ տաղանդաւոր բանաստեղծ՝ ինչ որ կը հաստատեն Խուսիս մէջ տպաւած իր ուսանուարներու կրկու հաստղները : Տնօսակ մը արեւելիան Մունէ-Միւլի, որ թշքինքը բոլորին կը մտնար, հերոսին և մարթ յին մէջ մտնելու համար : Իր չնորհիւ, Թուրքերը ճանչցած, ծափանարած, սիրած են Եւրամիրը որուն անմոռանայի թարգմանն է եղած : Արուեստագիտական խցանառութիւնը այնքան յառաջ կը տանէր, որ մինչւ իսկ գերերը կ' երթար ուսումնասիրել, ապրիլ՝ այն վայրերուն մէջ ուր խաղին զործողութիւնը կ' անցնի : Այսպէս՝ նոյնացած է Ոթէլլիք հետ վենեսելի եւ կրպոսի մէջ, Իօմէօի հետ՝ Վերոնակի մէջ, Համէլէթի հետ՝ էլուսիօի մէջ Երբ մարդ կը մտածէ թէ Ազաման զերասանական արուեստը կրօնական պայտոն մը կը նկատէր, ուրիշ բան կարելի չէ ընկլ բայց հիանալ այդ բնականութեան ջանքին վրայ, այնքան անկեղծ՝ որ իր մանոււան պատճառ եղաւ : Իրիկուն մը, որ Ա. Ժիւմալի ցինը կը ներկայացնէր, ամիսան համոզմունքով ու կրակով խաղաց համաւաւոր տեսարանը՝ « Են փոյշինել եմ, են» , որ նոյն իսկ բեմին վրայ նուազում ունեցաւ : Վերցոցին տարին վիճը՝ հոգիքի բարեգութէ մը որ յետոյ մեռաւ՝ ուղնացյալ բարեգութէ մը ու էրնէստո Ռոսսի, ինչպայի հոչակաւոր գերասանիր, որ ներկայ էր այդ իրիկունը եւ ամանմերձին ընկերացաւ մինչ չեւ տունը, ըստ Ազամանի համար թէ՝ « Արուեստագիտ ամնագիտեցիկ հոդին է որ երբեք ճանշած ըլլայ » : (1)

(1) Պ. Թալասօ այստեղ զոհ եղած է բայրովին սխալ տեսկութիւններու զոր իրեն ուուեր է՝ ինչպէս ինքն մեզ յայսեց՝ Պ. Անմեղեան Արամասն երեխ քրերեն լեզուով ներփայացում չէ ուուած, երեք չի ցացած Վենետիկի, Վեռօնա, Կիպրոս կամ Ելբանու ձիոր է ու Բասսի Գոլսոյ մէջ հանդիսաւու եղած է Սղամանանի վերջին ներկայացաւմներէն մեկան (Քին) և իր բանհացաւմը յայսնած է ամսոր, բայց այդ ներփայացումնեն անհիջապէս յետոյ չէ որ մեռած է Արամասն, ու դեռասանական յուզմունքն չէ որ մեռած է, այլ կոկորդային ծիւրախանն որով տառապէցաւ երկային ատեն՝ Պոլսոյ ուսուական հիւանդանոցին մէջ : Յաւալի է դարձալ որ Պ.

Ի Մնակեան, որ յաջորդեց Ազամանի, մնէ արժէք ունեցող հայուագիւտ ուշիմութեամբ դերասան մըն է : Իրեն կը պակսի սակայն այն թափչը որ կը բնորոշէր իր հանձարեհ նախորդը : Ապամիւլ-Բէգաք է փէնարի, ամենէն փայլունը թուրք կատակերպուներուն, թրքակոն բեմի Քոքէնը : Թրեանց, Համար է փէնարի եւ Վիւշիւր-Խսմայիլ, պատուական կատակերպուներ, բայց որոնց փառքը կը նսեմանայ Ապամիւլ-Բէգաքի հանձարեհ մօտ :

ԱՏՈՒՅ ԹԱԼԱՍՈ



Պ. ՇԱԶԱՆԵԱՆՆ . — Գունաւոր փորագրութեանց վերջին ցուցանանդէսին մէջ, Պ. Շազանեան ի տես դրած էր քանի մը սիրուն ու ինչնասփա զործեր : Առաջին անգամ է որ Պ. Շազանեան կը փորձէ փորագրութեան նուրբը ու ճոխ արուեստը : Իր այս սկզբանաւորութիւնը յանդութեամբ պատկուցաւ : Հաճոցքով իմացանք որ կառավարութիւնը զնած է իր փորագրուած զունաւոր ծովանկարներէն մին՝ Լիքանանպարի մուսէննը դրուելու չամար :

Ա Ի Ե Տ Ի Ս

« Քուրիէ Եօրօփէն » կ' աւելաէ թէ, սայոյ աղմիւրէ իր սասացած տեղեկութեանց համեմատ, Սուլիման Ապամիւլ Համիտի Գրւանդութիւնը ծանրացած է եւ թէ մահը մօտալուս կը կարծուի :



Թալասօ, զնամատելով հանդերձ հայ արուեստագիտներն կարեւոր դեր քրիստոն բատերական եւ երածաւական շարժման մէջ, բառ մը բած չըլլայ հայիկան բատրոնի մասին որուն ծառայած են այդ նոյն արուեստագիտներլ քրիստոն բատրոնի ծառայելի առաջ :

Վ. Խ.

Le Gérant : FRÉDÉRIC MACLER

Imp. D. DOGHMANADJIAN
18, Rue des Gobelins, Paris.